

ԲԵԹՂԵՇԵՄԻ ԱՍԴՆ

— 3 * 7 —

Բաւական ժամանակէ ի վեր եւ դրոպական և ամերիկեան թերթերն իրենց երկայն խօսակցութեան նիւթ ըրած են այս զարմանալի և միան գամայն հետաքրքրական խնդիրս. այս ինքն է՝ քիչ ժամանակէն պիտի տեսնուի այն աւանդական աստղն, որ առաջնորդեց արևելից մոդերուն։ Շատերուն կարծեաց համեմատ այդ աստղը նոյն է 1574էն կասսիոպէի համաստեղութեան մէջ յանկարծակի երկցածին հետ, նոյնպէս նաև 1264 և 945էն, և երեք շրջան ևս գէպ ի յետս երթալով՝ Քրիստոսի թուականին։

Յիբրաւի, եթէ այս ենթադրութիւնս ունենայր հիմնակ մը, այն ժամանակ պէտք ենք սպասել վայրկենէ ի վայրկեան՝ որ վերստին տեսնենք իրապէս այդ հոչակաւոր աստղն, այս ինքն է՝ տեսնել երկնից կամարին վերայ նոր երկնաւոր մարմին մը, որ բոլորովին ուրիշներէն զանազանուի, և նոյն իսկ անտարբեր մարդիկ անդամ տեսնեն զայն, ըստ օրում զօրն ողլոյն տեսանելի պիտի լինի։

Այս խնդրայս նկատմամբ ամենէն աւելի ծանօթ աստեղագէտներն արդէն բիւրաւոր հարցմանց մէջ կը տատանին. այժմ այս աստեղ պատմութիւնը ստուգիւ ամենուն համար հետաքրքրական գարձած է, թէ բնական գիտութեան տեսակիտով և թէ տիեզերական պատմութեան, ուստի կ'արժէ գոնեա փոքր ինչ ասով զրադիլ, բայց սկսելին առաջ պէտք է ծանօթութիւն տալ մեր բնիւթերցողաց 1572 թուականին երկցած աստեղ վերայ։

Դեռ ևս շատ ամիս չէր անցած Բարթողիմեան հոչակաւոր գիշերուան վերայ, երբ համօրէն Եւրոպէի վերայ հոգեվարքն կը տիրէր, և ամեն կողմէն շարագուշակ մարդարէներ կ'ենէին՝ և կը քարոզէին՝ թէ երկնից վերայ նշանարուած երկոյթներն, Քրիստոսի գալուստն, աշխարհիս կատարածն և ընդհանրական դատաստանն կը գուշակեն։

Տիւքոյ-Բրահէ (Tyccho-Brahe) նոյն ժամանակի հոչակաւոր աստեղագէտն դեռ ևս ի Շըվալ՝ Հերիցվարտի (Schwahle a Herritzwaldt) հին վանքին մէջ կը գտուէր՝ ի սահման Դանիամարկայի, և ճիշտ 1572 թուականին նոյեմբեր ամսոյն 41ն գիտեց կասսիոպէի համաստեղութեան մէջ մի նոր աստղ՝ արտաքոյ կարգի պայծառութեամբ։

Այս գիտողութենէն երկու օր առաջ, արդէն իսկ լուվանիոյ մէջ կոռանելիոս գեմմա գիտած էր այդ աստղը, և զրդ նոր Արուսեակ անուամբ կնքած էր։ Այն անձինքն որոց տեսանելիքն զօրաւոր էր՝ նոյն իսկ օրուան մէջ կրնային նշմարել զայն, իսկ ոմնակ նաև կէս օրուան ժամանակ պարզ և յատակ օդով. գիշեր ժամանակ լրցն կը ցոլանար թափանցելով ըստ բաւականին խիտ ամպոց խաւեր։

Այս նոր աստղն որ երկնից կամարին վերայ միշտ մի և նոյն կէտին վերայ կեցած էր. և որ ամենենին վերաբերութիւն շունէր ուրիշ ու է գիտաւորի հետ, սկսաւ կորսընցնել իւր պայծառութիւնն նոյն տարւոյն գեկտեմբեր ամսոյն մէջ, և այնուհետեւ

այլ ևս քան զլուաընթագ փոքր կը տեսնուէր : Փեսըրուար և մարտ ամսոց մէջ 1573ին, առաջին կարգի աստղի մի պայծառութիւնն ստացաւ, բայց այս լուսաւորութիւնն ևս օր ըստ օրէ երթարով կը նուազէր, և 1594ին փետրուար ամսոյն մէջ հազիւ և կամ դժուարաւ կարելի էր որոշել պարզ աշքով, (որովհետեւ նոյն ժամանակ դեռ գիտակն գտնուած չէր), և հետևեալ ամսոյն բոլորովին աններեւութացեր էր առանց ամենեւին հետք անգամ թողլու, 17 ամիս տեսանելի բլյալէն յետք. այլ ևս այնուհետեւ չտեսնուեցաւ :

Եթէ նոյն ժամանակ պատահած ըլլար գիտակի գիւտն, և լուսապատկերի տարրաբաշխութեան դրութիւնն գործածած ըլլային, այն ատեն աստեղագետսը պիտի կարենային երկար միջոց նշմարել այդ աստեղ ընթացքը մինչև իւր ամփոփան կէտն, և բաց պատի այն աստիճան պիտի համնէին՝ որ պիտի կարենային նաև որոշել թէ ի՞նչ նիւթերէ բաղկացած էր այդ ասզըն, ասկայն Գալլիէոս եղաւ որ 1610ին ուղղեց առաջին գիտակն դէպի փեր յերկինս և գտաւ Լուսընթագի արբանեակները։ Տիւքոյ Բրահէ այնպիսի ծշդութեամբ որոշեց այդ աստեղ երկնից վերայ ունեցած դիրքը, որ գիտակի գիւտէն ի վեր այդ գիւրը յաճախի հետազօտութեանց և միան գամայն մեծ մտադրութեան նիւթեզած էր շատերուն, որոնք կը գիտէին միշտ, թէ արդեօք գոնէ փոքրիկ ասւարդ մի կրնան գտնել, իբրև մնացորդ 1572 թուականին երեցածին :

* *

Այս հրաշալի աստղը կասփոպէի համաստեղութեան կը պատկանի, ինչպէս որ Բայէր (Bayet) 1603, երկնելի իրաւագէտ և պատեղաբանն, իւր երկնային ասդապին վերայ կասփոպէի խմբին մէջ դասած է, ինքն եղաւ ա-

ուաջինն՝ որ աստղերն յունական տառերով նշանակեց, և անհեռութացած աստեղ տեղն արդէն թ տառով նշանակած էր : Այս թ տառին մերձաւոր կէտին վերայ, այսինքն է նուազ քան զմէկ մանրերկրորդ աստիճանի՝ գ'Արքրեստ (d'Arrest) 1865ին կարմրափայլ աստղ մի գտաւ, որոյ մեծութիւնն էր մետասաներորդ կարգի. եթէ իւր հեռաւորութեան տարրերութիւնն ի նը, կատի առնունք, կարելի է ըստ որ երկու կէտերն զուգընթաց են միմեանց, որովհետեւ մի մանրերկրորդ աստիճանի տարրերութիւնն ոչ ինչ ըլլալով՝ կարելի չէ պարզ աշքով գանձագանել. և սակայն թէ Բրահէ և թէ Բայէր իւրեց զննութիւնները առանց գիտակաց ըլլին։ Դ'Արքրեստի աստղն վերստին գիտուեցաւ 1873ին ի լիւննէ և ի Պլումերէ որոնք տեսակ մի ճամանման կը նշմարէին անոր վրայ, թետ այսչափ տարիներ անցնելու, խիստ հետաքրքրական պիտի ըլլայ քննելն զայն լաւ կերպով, վասն զի շատ հընարաւոր է՝ որ 1572ին մնացորդն ըլլայ, սակայն կը մնայ իմանալ, թէ ի՞նչ կապ կայ այս և այն աստեղ մէջ, որ ըստ Աւետարանին՝ իբրև առաջնորդ ծառայեց մոգերուն՝ արեելքէն դէպի ի Բեթղեհէմ:

* *

Տիւքոյ-Բրահէ այս աստեղ վրայօք բանասիրութիւն մի հրատարակեց, որ կը բազկանայ 478 երեսներէ, և որուն խորագիրն է՝ Progymnasmata seu nova stella. յորում մէջ կը բերուի կիպրիանոս Լէովիլիոս (Lovevius կամ Leovitius) պաօր ըսածին նայելով՝ 1264 թուականին երկնից նոյն կէտին վերայ տեսնուած պէտք է ըլլայ գեղեցիկ և լուսաճաճանչ աստղ մի կասփոպէի համաստեղութեան մօտ։ Բայց Լիւնն ցըցուց որ Լէովիլիոսի բանասիրութիւնն հրապարակ եկաւ 1573ին և որոյ խորագիրն է՝

Քննութիւն նոր աստեղ վերայ, և ու ըուն ոճն զուտ աստղաբանական է: Ճիւքոյ Բրահմէ՝ Լէովիտիոսի խօսքերն այս ասաեղ նկատմամբ վկայութիւն կը բրերէ գրեթէ բառ առ բառ. Լէովիտիոս բաց յայլոց կը խօսի նաև աստեղ մի վերայ որ 945 թուականին երեցած ըլլայ Ոթոն Ա. Կայսեր ժամանակ երբ կ'ըսէ այն աստեղ համար, թէ « չունէր դէս և ոչ յատուկ շարժումն »: Այժմ ծանօթ է ամենուն այն երկու մեծ և գեղեցիկ գիտաւորներն՝ որք երեցեր են, մին 945 և միւն 1264ն: և մասնաւորապէս յետինս այնշափ պայծառ էր որ ի բաղդատութեան գրին 1556 թուականին երեցածին հետև այնուհետեւ կը սպասէին որ 1848 վերստին տեսնեն, (այս տարին կարողու Եթագաւորին հրաժարմամբն անուանի եղած է), ուստի այն խօսքերով որ կ'ըսէ Լէովիտիոս, թէ « չունէր դէս և ոչ յատուկ շարժումն ». մեզի կ'ուզէ իմացնել՝ թէ այդ երեցածը ստոյդ գիտաւոր չէր, սակայն կարելի է թէ նոյն տարւոյն մէջ երեցած ըլլան թէ գիտաւոր և թէ հաստատոն. բայց ցաւակին այն է որ նկատմամբ 945 և 1264ն երեցած աստեղաց՝ Բոհեմիացի աստեղագիտին բերած վկայութենէ զատ ուրիշ ո և է վկայութիւն չունինք, պատմագիրներէն մէկն այլ չի յիշատակէր, և նոյն իսկ ճենաց ժամանակագրութեանց մէջ՝ ուր մեծ ինսամբով և ըգգուշութեամբ արձանագրուած են երկնից վրայ երեցած երևոյթներն՝ ակնարկութիւն մի անգամ չենք գտնէր:

Լէովիտիոսի ըսածն անհիմն չէ, և կարելի է այդ բանին վերայ հիմնեալ հետևցնել, թէ 1572 թուականի երեցած աստղը պարբերական ըլլարով, պէտք է որ վերատին ընէ իւր շրջանն. եթէ փորձով երեք անգամ նշմարտած ըլլար երկնից նոյն կէտին վերայ աստեղային նոյն պայծառութիւնն, այն աստեն մարթ էր հետևցնել՝ թէ նոյն

կէտին վերայ հաստատուն ասող մի կը գտուի փոփոխական լրտով, որ է բաել՝ պարբերաբար լոյն կ'աճի և կը նուազի, այս երեսյթներուն համար հարիւրաւոր օրինակներ կան: Այսպէս ուրեմն խելքի գէմ չէ կարծելին՝ թէ այս աստղը մեր գարուս վերջերը վիրատին տեսանելի պիտի ըլլայ. սակայն տարակուական կրնայ համարուի երկու պատճառով, նաև՝ որ դեռև չէ ստուգուած, թէ այդ աստղն առաջին անդամ 1572ին տեսնուած է. երկրորդ՝ եթէ այնպէս ևս ըլլար, այդ-կէց չհետեւիր որ բացարձակապէս այդ աստղն որոշեալ շրջաններու մէջ պիտի տեսնուի:

* *

Գալով Բեթթղեհեմիր աստեղ՝ հինգ ենթագրութիւն կարելի է ընել. — ա. որք աւետարանական ստոյդ պատմութեան կ'իշխեն հակառակիլ, նաթագրելով թէ ամենեին գոյութիւն չունենայ և սոսկ արևելեան տուասպել ըլլան այս պատմութիւններն. — բ. մեզերուն երեցած աստղն արուսեակն ըլլայ իւր բարձրագոյն պայծառութեան միջոց. — գ. գուցէ փոփոխական լրտով աստղ մէջ 1572ին տեսնուածին ննան. — դ. կամ թէ այս երեցյթներու յառաջ եկած ըլլան մերակաց լծակցութենէն. — ե. և կամ թէ այդ երեցածը գիտաւոր մի ըլլայ:

Այս հինգ ենթագրութեանց ամենէն հաւանական երկրորդն է: Յիշաւաւի եթէ փոփոխական լրտով աստղ ըլլար՝ Պտղոմէսոս և Մատուանլին (Mantuan-line) պէտք էին յիշած ըլլալ զայն: Չորրորդ՝ ենթագրութիւնն ըրած է 1826ին գերմանացի լեզուագէտ իդելէր (Ideler) որուն հաւանած է նաև Ենկէ (Encke) 1831: Արդ Քրիստոսէ առաջ երրորդ տարւոյն մէջ արդէն տեսնուած են, մայիս 29ին, սեպտեմբեր 3ին և գեկտեմբեր 5ին լծակցութեամբ մոլորակաց՝ լուսընթագի, հրատի և

երևակի, բայց և ոչ մէկն այս միղորակաց իրարու մօտեցած են գոնէ աստիճան մի, ուստի գիտնականներն կարճատես պէտք էին ըլլալ որ փոխանակ չ և Յ մողորակ տեսնելու մէկ միայն տեսած են. դարձեալ այդ աստեղ գիտաւոր ըլլալուն և ոչ իսկ հաւասար պէտք է ընծայել, որովհետև արդէն իսկ նոյն ժամանակ իշխան լաւ կրնային զանազանել գիտաւորն աստղէն, և ոչ այլ ծանօթութիւն մ'ունինք, թէ նոյն ժամանակներ տեսնուած ըլլայ գիտաւոր։

Արդ այս ամենն իմանալէն ետեւ պատճառ մի շունինք սպասելու որ վերստին տեսնենք Բեթղեհեմի աստղն այս դարուս վերջը. վասնզի եթէ ստու-

գիւ աստղ մի տեսնուի, քսաներորդ անգամ պիտի ըլլայ որ այս բանս պատահի, և սոսկ աստեղագիտաց համար հետաքննական պիտի ըլլայ, այսպիսի պարագայի մէջ պիտի սահմանուի՝ ինչպէս եղած է 1766 հիւսիսային շըրջանակին վերայ տեսնուած աստեղ համար, և կամ 1885 Անդրումեդէս միգամած աստեղ մէջ, վասն զի այդ տեղէն բաւական հեռու պատահած է մեծ հրդեհն՝ որոյ ճարակն գլխաւորապէս ջրածինն եղած է, և որուն բոցն ահա գին հեռաւորութեան պատճառաւ մեզ զի շատ ուշ տեսանելի եղաւ և գրեթէ քիչ ժամանակ յետոյ արդէն կրակն անցեր էր։

ԱՅԼ ԵՒ ԱՅԼ Ք

ՖԻՇԱՏԱԿՐՈՒՄ ՄԻ ՈՒՐԹԻԱՅՑԻ¹ Մէջ Ի ՑԻ-
ԴԱՏԱԿՆԱԿՐԻՉ ՌԱՓԱՑԵԼԻ. — Ժամանուհինդ
տարիներէ ի վեր Ուրբինոյի քաղաքաւութիւնն (տունիքրիո) մտադիր
էր յիշատակարան մի կառուցանել Ուրբինոյի մէջ ի յիշատակ իւր անմահանուն նկարչին Ռաֆայելի, որ և պիտի շինուէր նոյն քաղաքաւութեան դրամնիկ և միանդամնյն տէրութեան և հասարակութեան ձեռնոտութեամբ Յիշատակարանին նախատիպն պատրաստուելով իմացուեցաւ որ շինութեան համար կարեւոր է ութուն

հազար գուանկ . ուստի և հետամնուած եղան գումարիս հաւաքմանն - Արուեստագիտաց համամրցութեան առաջարկուելով ուրուագիծն և անոր շինութիւնը, յալթող եղաւ լուիդի թեղի անուն Ծորինեցի քանդակագործն, որոյ արդէն ծանօթէ ճարտարութիւնն իւր շինած յիշատակարանով մի ի յիշատակ Մինուանայի պատերազմին մէջ ընկողներուն, որ կը գտուի ի Միլան. Ռւսուցին թեղի այն ինչ յանձնարարութիւնն ընդունած՝ սկսաւ իսկոյն արագութեամբ աշխատիլ, և այժմ յիշատակարանս աւարտած է։ Մարմարին քարերն արդէն շինուած պատրաստեն, նոյնպէս նաև բոլոր արձաններն և որմախորշերու (nicchia) ութ շքադրամն (medaglione) և խոյակներն ձուլուած, միայն կը սպասուի ճարտարապետական մասի գործադրու-

¹ Միջին խոլիոյ քաղաքներէն մին է Ուրբինոյ, արքեափոխապահանաս, ունի ճեմարան և դպրոց մի ազնուականաց. այլ եթէ ասանցմէ աւելի պարծանք մ'այլ ունի, այն է՛ զի 1483 թռուականին ընծայած է համօրէն խոալի գերազայն նկարին իտափայէլ։